

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Տ Խ Ռ Ի Ր Ա Խ Տ Ա Ն Շ Ա Ն

Պիտի չկարենայինք անշուշտ մահաղդով մը միայն անցած ըլլալ ամբողջ ազգին հոգին զկծեցնող այն դէպքին առջևէն, որուն զո՞ն զնաց մեր ամենէն արժանաւոր հոգեօրականներէն մին, Ամերիկայի Հայոց առաջնորդներուն երիցադոյնը, ողբացեալ Դեւոնդ Արքեպիշկոպոս Դուքեան :

Վէրքն այնքան խոր է ամենուս սրտին մէջ, ու կակծանքն այնքան սուր, որ անկարելի է չանդրադառնալ անոր :

Ոճիրը, որ տեղի ունեցաւ անցեալ դեկտեմբերի 24ին Նիւ Եօրքի մէջ՝ սոսկում և նողկանք յառաջ բերելով ամէն կողմ՝, թէ՛ ազգային կեանքի մէջ և թէ՛ օտարներու առջև, պարզ է այժմ որ յանկարծական և կոյր դիպուածի մը բնոյթը չէ ունեցած բնաւ։ Ստիպուած պիտի ըլլայինք այսպէս խորհիլ պահ մը, եթէ կիրքի բոպէական և յիմար պոռթկումի մը գործը եղած ըլլար ան։ Բայց հեռազրական լուրերու և համնիլ սկսած լրազրական թղթակցութեանց մէջ ոչ միայն ոչինչ չկայ այդպիսի վարկածի մը ի նպաստ, այլ ընդհակառակն բոլոր նշաններն ու տեղեկութիւնները այն եզրակացութեան կը տանին միտքը թէ կատարուած սպանութիւնը գործ է կանխամտածօրէն մշակուած և իր իրականացումին մղուած ծրագրի մը :

Հիմակ է միայն որ մեզի կարելի կը լինի նկատել թէ այդ ծրագրին զարդացման կամ յառաջատուութեան զիսաւոր հանգրուաններն եղած են Նիքակոյի արուեստահանդէսը, Ուստրի դաշտահանդէսը և Նիւ Եօրքի Լիթվինօֆեան ճաշկերոյթը, և խորհիլ, թերես ոչ յանիրաւի, որ եթէ ոչ ողբացեալլ և իր համակիրները և ոչ հանրային կարծիքը չէին կրցած մտադիր ըլլալ հանգամանքներու այդքան ոճրականօրէն դասաւորումի մը, ատիկա սա միայն կը նշանակէ թէ ազգին մեծամասնութեան կողմէ, բնազդաբար կամ զդալիօրէն, ի պատիւ անոր հակառակորդներուն տակաւին թողուած էր վարկի բաց դուռ մը, որ սակայն ալ ընդ միշտ փակուած պէտք է մնայ անոնց առջև, իրենց մասին ամենուս յուսախարութիւնը այսպէս իր ծայրակէտին հասնելէ վերջ :

Կը կրկնենք, ոճիրը կատարուած կը թուի սկիզբէն մինչև վերջը, դաւիս երկնումին առաջին վայրկեանէն սկսեալ մինչեւ դաշոյնին՝ զո՞նին կողէն վայրագօրէն դուրս քաշուիլը, անոպայ և անսիրտ պաղարիւնի մը բովանդակ ահաւորութեանը մէջ։ Ու աւելորդ պիտի ըլլար հոս խօսքն անզամ ընել երախայական այն հնարամտութեան, որ եղեանին երկրորդ օրն իսկ հրապարակ նետուեցաւ՝ հասարակաց մտածումը զիծէն դուրս հանելու և ամենուս կարծել տալու համար թէ դէպքը հետևանք է դաւանական մոլեռանդութեան մը միայն, իրը թէ ծընունդ առած՝ Ա. Ծննդեան տօնը հայկական տոմարի համեմատ կատարուած չըլլալու իրողութենէ մը։ Այդպիսի ձեռնածութիւն մը, որ գեռ կընայ բազում ուրիշ ձեռքով վերաբարդուիլ, այնքան թափանցիկ է որ չի կընար մոլորեցնել հանրային ողջմտութիւնը։ Իրնան շատեր նոյն իսկ յատակատեսօրէն համոզուած

ըլլալ թէ որոնք եղած են ոճիը յլացողները և անոր գործադրութիւնը վարողները. բայց լաւագոյն է սպասել որ օրէնքը միայն, որ անշուշտ իր դատաւորները ունի Ամերիկայի մէջ ևս, ինքը գտնէ և յայտնէ ճշմարտութիւնը՝ ի սպաս արդարութեան:

Ասոր համար է որ չենք ուզեր յամենալ իրաւական կամ դատական տեսակէտներու շուրջը, որոնք մեր ոչ միայն իրաւասութենէն այլ և ձեռնհասութենէն ալ թերևս կը մնան արտաքոյ, բայց չենք կընար վայրկեան մը գէթ կանգ չառնել ուրիշ կէտի մը առջե, որ մեզի համար աւելի կարեոր, և դնենք բուն բառը, մտահոգիչ է խակապէս:

Ինչպէս ակնարկած էինք ՍԻՄՆի նախորդ թիւին մահազդի տողերու կարգին, մեծ է անշուշտ այդ ոճիրին մեզի պատճառած կորուստը, բայց մեծագոյն ևս՝ կորանքը մանաւանդ, այսինքն ամօթալի այն վիճակը, որ ազգովին զլսիկոր կ'ընէ զմեզ տիեզերական զգացումին առջե: Մեր տեսութեամբ, այդ ոճիրը, իր էութեամը մէջ դիտուած, զմեզ կը դնէ սակայն շատ աւելի տիսուր տեսարանի մը առջե, ներքին ախտաւորումի անհունապէս աւելի ողբալի վիճակի մը՝ որուն անկարելի է անուշադիր մնալ:

Սպանութեան որ ևէ զործ, օրէնքին արտօնածները և մեղմացուցիչ պարագաներով բացատրուածներն անզամ, նողկանք ազգող զիծ մը ունին միշտ իրենց մէջ. դահիճները, որոնք օրէնքին հրամանակատարներն են լոկ, տեղ չունին քաղաքակիրթ ընկերութեանց մէջ. այսպէս, մարդկային սիրտին համար ցուրտ է միշտ՝ թափուած արիւնին զաղափարը: Ու մարդ այնքան աւելի կը սոսկայ արիւնուշտ կատաղութենէն, մարդը զաղանին ամենէն աւելի նմանեցնող այդ ստորին կիրքէն, որքան աւելի ճշմարտապէս մարդ է ինքը, այսինքն որքան աւելի հզօր է մարդը զաղանէն ամենէն աւելի տարբերող ազնուական այն զգացումը կամ կիրքը՝ որ կրօնքն է ինքնին:

Դեռ չենք մոռցած թէ վերջին մեծ պատերազմի ամենէն արհաւրալից շրջանին, թշնամի բանակները ինչպէս վար կը դնէին զէնքերնին կրօնքի խորհուրդին առջե, ու տարիին մէջ քանի մը օրեր գէթ՝ յանկարծ կը դադրէր նախաճիրը Քրիստոնէութեան ամենէն նուիրական տօներու առաւօտուն: — Կը պատմուէր դարձեալ Արմաշու վանքին տարագրութեանց մէջ թէ այդ Հաստատութեան նախադպրեվանքեան վերջին վերանորոգիչը՝ Պողոս արքեպիսկոպոս Գարաքոչեան, որ կ'ապրէր ԺԷ. դարուն վերջերը, իր շահած մեծ համբաւին և Պետութեան կեդրոնին մէջ ձեռք բերած իր մեծ ազդեցութեան պատճառաւ նախանձը շարժած ըլլալով շրջավայրի բարբարոս ցեղապետներուն, որոշած էին անոնք սպաննել զայն: Իրիկուն մը սակայն, երբ մարդասպանները, որոնք եկած էին զործադրել իրենց տրուած՝ արիւնի հրամանը, դրան բացուածքէն տեսան ծերունի հոգևորականը իր խուցին մէջ՝ աղօթքի համար ծնրապիր, ընկրկեցան դողահար, վասնզի կրօնքի զգացումը նուաճած էր իրենց մէջ ոճիրին մտածումը:

Ի՞նչ ահաւոր է հակապատկերը, որ կը պարզուի հոս ներկայ ցաւազին տուամին մէջ: Հոս ի զործ դրուած է մարդկային հոգիին ցարդ անծանօթ ամենէն անսասելի ճիզը, որպէսզի զտնուին մարդկի, որոնք կրօնքի հովանիին տակ, Աստուծոյ Տան մէջ, Քրիստոնէութեան ամենէն նուիրական մէկ տօնին, Աւետարանի ամենէն վսեմ խորհուրդին սեմին վրայ կարենան սպաննել իրենց Հովիւը, և յետոյ, խաղաղ հոգիով, այսինքն անխղճատանչ սիրտով կարենան մահուան ա-

րիւնաթաթաւ գործիքը նետել սեղանին առջև, ուր կ'երթար ան մատուցանելու պատարազի սրբութիւնը : — Վազրը, կ'ըսեն, իր որաք պատառելէն վերջը կըրնայ քնանալ անոր քովը . իսկ մարդը, անպարտ արիւն թափելէ ետքը, իր կուրծքին ներքե պիտի զգար առիւծի թաթ մը՝ որ խիղճը կը բղքաէ . . .

«Մարդ հաճոյք կը զգայ սպանութենէն, կ'ըսէ թէն, այն ատեն միայն, երբ իրեն համար այլ ևս արհեստ եղած է ան» : Մարդ մը չէ սակայն, դիտեցէք, որ կատարած է հոս այդ ոճիքը, այլ մարդիկ . մարդ մը չէ որ յլացած ու ծրագրած է այդ ոճիքը, այլ մարդիկ . ու ասոնք ամէնքը, թէ՛ անոնք որ ծրագրած են զայն, և թէ՛ անոնք որ գործադրած են զայն, շարժած են՝ իրենց պարտականութիւնը կատարողներու զոհունակութեամբ :

Ուրեմն մարդեր կան մեր մէջ, որոնք իրենց համար արհեստ կամ գործ ըրած են մարդասպանութիւնը, որոնք խիղճ ունին խմբուելու, խորհելու և տնօրինութիւններ ընելու կատարուելիք մարդասպանութեան մը համար, որոնք անիծապարտ մտածումը կ'ունենան Եկեղեցւոյ սրբարանը ոճաւատան վերածելու, որոնք ուսքի տակ կ'առնեն հաւատքն ու բարեպաշտութիւնը. ու մարդիկ կան դարձեալ, ինքինքնուն՝ հանրային բարոյականը և հասարակաց կարծիքը վարելու պաշտօն տուած մարդիկ, զրչի և միտքի տէր անձեր իր թէ, որոնք ոչ միայն չեն ցընցուիր զարհուրելի իրականութեան առջև, այլ հեռուէն կը ծափահարեն կարծես ոճիքն ու ոճագործները, ու իրենց մէջ կը զանուի մին մանաւանդ, ողբալի մտայնութեան տէր և Առաքեալին բառերով մարդ շանպիտան ի հաւատս» (Բ. Տիմ. Գ. 8), որ մահացուած հոգեւրականին դեռ չգոցուած դազալը բեմ կ'ընէ իրեն՝ Եկեղեցին և Եկեղեցականութեան դէմ արձակելու. համար ամենէն զարց հայոյութիւնները :

Զեմ խորհիր այլ ևս մարդասպաններուն վրայ, այն վայրկեանէն՝ որ դաշոյնը շարժեցաւ անոնց ձեռքին մէջէն դէպի անմեղի մը կեանքը, մարդը մեռած էր արդէն իրենց մէջ. իսկ զազաններու հանդէպ տրամաբանելը կը զտնեմ անօգուտ : Բայց կը մտածեմ միւսներուն վրայ, որոնց մասին յոյսեր ունենալ իրաւունքնիս է անշուշտ, ու այդ միայն, և ամենէն աւելի այդ՝ կը համարեմ ամենէն տիսուր ախտանշանը՝ ներքին և հոգեկան մեծ փտախտաւորումի մը :

Բարոյական, կրօնք և Եկեղեցի, ազգերուն ներքին կեանքը մնուցանող ամենէն ազնիւ այս սրբութիւնները վտանգի մէջ են. ատո՛ր է որ պէտք չէ հանդուրժէ ազգին խղճմտանքը : Պէտք է երևան զան ստոյգ և իրական արժանիքի տէր անձինք, որոնց թիւը վստահ ենք թէ անհունապէս աւելի ստուար է, կազմակերպելու համար բուն ազգային ինքնապահպանութեան գործը : Պէտք է առողջ բանի և քրիստոնէական գիտակցութեան մաքուր և խաղաղ միջոցներով թումբ կանգնել իսկապէս աւերիչ այն ասպատակութեանց դէմ, որոնք այս անզամ ներսէն՝ մեր մէջէն է որ կուզան մեղի, և որոնք այդ պատճառաւ նոյն խսկ աւելի մտահոգիչ են :

Մտափապար մըն է այս, որ պէտք է տաքցնէ մեր նոր սերունդին սիրտը, և որուն շուրջը պէտք է բոլորուի հայութեան ստուարազոյն և ամենէն արժէքաւոր զանգուածը :

Ազգ մը ոչինչի կը վերածուի, վասնզի կը դադրի ոչ մի նկատելի արժէք ունենալէ, երբ կը մեռնի իր մէջ կրօնաբարոյական խիղճը :

* * *